

ՎԵՐԱՐԺԵՒՐՈՒՄԻ ՓՈՐՁ ՄԸ

ԹԷՌԴՈՐՈՍ ՔՌԹԵՆԱՒՐՈՒ

Ա.ՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՆԵՐԲՈՂԸ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՄԲ

Թէոդորոս միայնակեացի, կամ Քոքենաւորի, Աստուածածնի Ներբողին այս քարգմանութիւնը վերարժեւորումի փորձ մըն է պարզապէս՝ շատ խօսւած, բայց տոհասարակ մերժուած մատենագիրի մը նկատմամբ: Վերարժեւորում, այս պարագային մանաւանդ չի՝ նշանակեր վերագրում՝ չներկայացուցած արժեքի, այլ գնահատանքէ աւելի իրաւ դատում՝ իր դարուն, եւ յատկապէս լեզուին մէջ: Լեզու՝ ոչ թէ իրբեւ միմիայն, Քոքենաւորի պարագային ծայրայեղ յունարան՝ արտայայտութեան միջոց, այլ մանաւանդ արտայայտութիւն՝ իրբեւ անձի անձնական դրսեւորման եղանակ:

Իր մասին, իրբեւ հեղինակ, առաջին դատումը կու գայ, հաւանարար, Զարքհանալեամէն: Անոր համաձայն՝ «Քոքենաւոր, որչափ ալ պարծանք սեպուի մեր հայկական դպրութեանց իրբեւ սկզբնագիր հեղինակ մը, հետեւողութիւնը զգուշալի է համբակաց, որովհետեւ այսպիսի երկասիրութիւնք կրնան ախորժակը կրթելու տեղ՝ վնասակար ըլլալ»: «Դատում՝ արձակուած միմիայն «խորբին լեզու մը կը բանեցնէ»ի հիման վրայ: Զարմանալի է որ այս խօսքերը, յատկապէս, կ'ուղղուին Աստուածամօր Ներբողին, երբ, անդին, Քոքենաւորի այլ գործերու մասին առանձին խօսած ատեն, Ընդդէմ Մայրագումացոյն պարագային «այս նաուին մէջ Քոքենաւորը հանձնարի տէր, եւ նարտարախօսութեան ճիրքն ունեցող կ'երեւայ». անդին, նաչի Ներբողը յօրինուած է «ընտիր եւ գեղեցիկ իմաստներով, եւ հետեւողութեամբ Դաւիթ Անյաղբի համանուն գրուածքին»¹: Ինչ կը վերաբերի հետեւ-

1. ԶԱՐԺԱՆԱԼԵԱՆ ՀԱՅՐ ԳԱՐԵԳԻՆ, Հայկական հիմ դպրութեան պատմութիւն,
Գ. արագ., Վենետիկ, 1897, էջ 470-471.

ւողութեան, ոչ մէկ կապ՝ երկու ներքողներուն միջեւ։ Եղածը, պարզապէս, հասարակաց աստուածաշնչական խորհրդանշաններ են՝ որոնց կը հանդիպինք նոյնանիւք բոլոր գրութիւններուն մէջ։

Քոքենաւորի մասին աւելի չի՝ խորանար եւ գրեթէ նոյն կարծիքին է Մ. Արեղեան եւս։ Կողմնակի նշելէ եսք միայն թէ Քոքենաւոր աշակերտ է «այս Մաքուսաղա Քերքողի» (որով՝ կարեւորն իսկ կը դառնայ մի ոմն Մաքուսաղա Քերքող), կ'աւելցնէ։ - «Նա ունի նաև ուրիշ գրուածքներ, որոնց մէջ կան գեղեցիկ լեզուով եւ ազդու արուեստով յօրինուած մասեր, բայց կան նաև այնպիսի կտորներ, որոնք իր ժամանակի յունական հառախոսների հետևողութեամբ, վերամրած ոնով են, ճոռով եւ խրքնարան են, մեծ մեծ, յանախ ինքնաստեղծ բարդ բառերով ու երկար խօսքերով»²։ Ապա, եզրակացնելու համար, Արեղեան իրեւ օրինակ պիտի մէջբերէ «Ընդդէմ Մայրագումացոյն» նաոին սկիզբի երկու պարբերութիւններէն 19 տող։

Սուազինը, հաւանարար, Հայր Կիւրեղ Քիպարեանն է որ տարրեր կարծիք պիտի յայտնէ Քոքենաւորի մասին՝ իրրեւ գեղագէտ՝ մդուած զուտ գեղագիտական մտահոգութիւններէ։ Նշելով հանդերձ «շատ յունարան, խժաձայն, խրքնարան եւ անարուեստ լեզուն», պիտի նկատէ, այս անգամ իրրեւ ստեղծագործ հեղինակ Քոքենաւորի մէջ, «արուեստագէտի եզական յառնուածք մը, զգայուն եւ թախծոտ։ սիրող բորք եւ ուժեղ գոյններու։» Հոս այեւս խրքնարանութեան կամ յունարանութեան հարց չկայ, այլ՝ «որպէսզի իր զգայութիւնները եւ հոգեկան կիրքերը կարենայ արտօյայտել իրենց ահագնութեամբ, կը դիմէ պատկերներու եւ փոխարերութիւններու՝ բոլորն ալ կազմուած մութ եւ թանձն գոյններով։ եւ գոյններու այդ խոտութիւնը կը կարծէ գտնել ուժեղ մակդիրներու, անօրինակ բարդութիւններու եւ գերադրական մասնիկներով կազմուած բառերու եւ անոնց կուտակումներուն մէջ։» Եղանակացութի՞ւնը։ Պարզ է՝ եւ երբ արուեստարանն է դատողը։ - «Ասով, կ'ունենանք արուեստ մը պատարուն գոյններով եւ ճայներով, բայց ծանր եւ թանձն, աններդաշնակ եւ ննշող՝ արդիւնք կարծես ջղագրգիռ նոպայի մը»³։

Եթէ Հայր Կիւրեղ Քիպարեան աւելի երկարէր, պիտի աւելցնէր, անպայման, թէ Աստուածածին, այլ մանաւանդ Խաչի ներքողներուն մէջ՝ Քոքենաւորի մէջ կը նկատենք տեսակ մը եզակի լեզուով անհաւասարակշիռ՝ բայց արտայայտութեամբ աւելի բան բարդ յառնուածքով բանաստեղծ մը։ Բանաստեղծ՝ որ մեր գրականութեան մէջ

2. ԱԲԵՂԵԱՆ Մ., Հայ հիմ գրականութեան պատմութիւն, Բ. տիպ., Պէլլում, 1955, Հատոր Ա., էջ 385։

3. ՔԻՊԱՐԵԱՆ ՀԱՅՐ ԿԻՒՐԵՂ, Պատմութիւն հայ հիմ գրականութեան, Վենետիկ, 1992. էջ 238։

անաշխ անգամ ըլլալով (բառերուս գիտակից՝ եւ զանոնք չափած կ'ըսեմ) կրօնական նիւթը օգտապաշտութեմեն բարձրացուց ապրուած ստեղծագործութեան եւ դադրեցաւ, մանաւանդ, հետեւողականութեմեն: Եթէ հետեւողականութիւն կայ՝ այդ մէկը մեր յաջորդ փոքր հեղինակներուն է, յատկապէս շարականագիր՝ այդ երկու ներբողներուն բերած դարո՞ւն ոգիով եզական յանդգնութեան օրինակով:

Ընդգծելի ուրիշ կէտ մը եւս Քորենաւորի մէջ, յատկապէս Խաչի Ներբողի պարագային, - բնութեան ներկայութիւնը: Մեր մէջ շատ ուշ, Երգիչներու շրջանին միայն բնութիւնը պիտի դառնայ առանձին ժերթողանիւթ. բայց հոս, արդէն, շատ քան կը ներկայանայ՝ որովհետեւ կը զգացուի՝ բնութեան երեւոյթներով. այնքան որ զգացուածին արդիւնքը, այս պարագային՝ պատկերը, կը դառնայ աւելի ցցուն եւ տիրական - որով՝ առաջնահերթ - քամ պատկերացուածը՝ որ բուն ժերթողանիւթն է: Այս մէկը նշմարելու եւ ընդգծելու համար մինչեւ Նարեկացի հասնելու պէտք չունինք:

Նատեր, հրատարակիչներէն սկսած, վերապահ են Աստուածածնին Ներբողը Քորենաւորին ընծայելու: Այդ վերապահութիւնը հիմնուած է միմիայն «Եռարարդ եւ Քառարարդ բառերու եւ ծանրալուր ածանցներու» վրայ, եւ որով, իրբեւ թէ նման՝ «Թաղէոսի ուրումն» ոնին⁴: Այս Թաղէոսէն, հակառակ Զարքիանալեանի վկայութեան, թէ «Քանի մը ներբողական գրութիւններ հասած են՝ նոյն դժուարիմաց լեզուով եւ խրթին կամ աւելորդ բառերով», մենք ո'չ մէկ հետք գտանք Ս. Ղազարի Զեռագրատան մէջ գտնէ: Աւելորդ է նաև ուրիշ Թէոդորոս մը գտնելու միւս վարկածը՝ պարզ այն պատճառով, որ տասնեան մը իրապէս «Եռարարդ կամ Քառարարդ» կազմութեամբ բառեր բացառած՝ այս Ներբողը եւս իր լեզուով, ոգիով, ժերթողական կառոյցով թէ յատկապէս հեղինակին խանուածքով կը միանայ Ընդդէմ Մայրագումացոյն նառին եւ Խաչի Ներբողին՝ կազմելով Քորենաւորէն մեզի հասած ցարդ յայտնի Ժառանգութիւնը:

Աստուածածնի այս Ներբողը ոչ միայն գործն է Քորենաւորի, այլեւ կու գայ լուծելու բանասիրակա՞ն հարց մը եւս: Ընդդէմ Մայրագումացոյն նառին հրատարակիչները տողատակի ծանօթութիւններուն մէջ կը նշեն, թէ «Եօթն հարիւր ամ լիեալ յետ չարչարանացն Որդոյն Աստուծոյ» նախադասութեան մէջ Զ (900) գիրը փոխած են Զ-ի (700), յարմարացմելու համար, ամկասկած, հեղինակին ապրած ժամանակաշրջանին: Տարօրինակը այն է որ Զ տարիները մեզ կը տանին ուրերորդ դար: Մինչդեռ, Աստուածածնի Ներբողին մէջ շատ յստակ կը կարդանք, երբ, ակնարկելով Քրիստոսի քափած արեան՝ կը գրէ.-

4. ԹէՌԴՈՐՈՍ ԳՐԹԵՆԱՒՈՐԻ, Ճառք երեք. տե՛ս Յովհաննու Աւամեցւոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1833, էջ 172:

«Եւ մատոռակեալ ի վեցեակ դար եղափոխութեանս մինչեւ յապանիս եւթենեկի աւուր մտին»: Ուրեմն, եթէ փոխելիք կար, Զ տառը պէտք է վերածուէր Զ-ի, երբ, եօթներորդ դարու 50-60ական թուականներուն, Քոքենաւոր վաճահայր էր Արագածի ստորոտը գտնուող Աստուածածնի վանքին, եւ Աստուածածնի՝ իսկ տօնին կ'արտասանէր խնդրոյ առարկայ Ներբողը.- «զՄարիամ կոյս Աստուածածին համարողրապսակեալ հաւատով սրբոյ Երրորդութեան, ընդհանրական առաքելաշին եկեղեցիք Քրիստոսի, փառատրողական երգարանութեամբ հոգեգուարն նուագարանօֆ՝ վերագոչեցո՞ւք ի սերկեան (=այսօրուան) աւուրս դասախմբութեամբ»⁵:

ԶՈՒԼԱԼ, ԳԱԶԱՆՁԵԱՆ

5. Թէ՛ՌՈՒՐՈՍ ՔՈԹԵՆԱՀՈՂ, Էոյն, էջ 172: